

նակից վրական գառաւններն, եւ այսու մեծ զինան, կը հասցընէին վրաց եւ «Արեաց արքային» (Գ. Թղ. 171): Այս խառնաշփոթ ժամանակը ակա՛ն ճանաչեմք մը կ'անուանուին չար ժամանակն (Գ. Թղ. 167): Վերջ հաւատարիմ մնացին միշտ արքայից արքային, որ զոտարեն մեծ սեր ցուցուց վրացիներուն: Բաց ի թրիստուկից շնորհած կրօնի ապաստութենէն, վրաց մանաւար արտօնութիւններ ալ բաւ, որ մեծապէս կենդանացուց երկրին ընկալութիւնը: Մտադրութեան արժանի են առ այս Արիւրնի առ Արքայ՝ յամ 608 Գրած թղթոյն խոսքերս (Գ. Թղ. 167): «Զի թէ ցայժմ խնամուք էին տեսքը, այժմ որչափ եւս առաւել երանեւէ ձեք, որք յորքայից արքայի ծառայութեան հասեալ եմք: Զի մինչ երկինք եւ երկիր լեւալ էին, շէր եղեալ եւ ոչ մի սեր, որ ամենայն ազգի զիւր օրէնս ի վերայ թողեալ էր, որպէս այս տէր եթով, եւ ճանաչող զիւր օրիպարակից հասաս, իսկ աղօթի աշեւիքի մըյս տեւիլ տն զսօնայն ուշիտեաց...: Ատրեւեան հրջանիկ գտնուեցաւ մանաւանդ Արիւրնի մը պէս իմաստուն եւ շքեհայեաց կաթողիկոս մ'անենալով իրեն գործակից, որ արքայից արքայէն «աշխարհարանակ, կարգուած էր բովանդակ երկրին վրայ: Իրասմը կրնար վկայել երկրին յառաջագիտութեան համար Արիւրնի թէ «Այսոր (608)... քուն զամենայն երկիր յառաջագիտմ էմք մեք եւ ուղղապարս»:

Այս յոյն-պարսկական պատերազմներն շարունակուեցան մինչև Հերակղը զօրանան, որ յառջութեամբ խորտակեց Պարսից բանակն, յառաջացաւ մինչև Տրքան եւ նուաճեց կրկին իւր իշխանութեան ներքեւ վրաստանն ու Հայաստանը (յամս 624—630): Թէեւ թիչ վերջը խաղաղութիւնն հաստատուելով միւսպէս՝ ըստ 691ի դաշին վրաց մէկ մասն անցաւ Եգիպտոս, մինչև որ ապա գրաւուեցաւ Արաբացիներէն:

Ատրեւեան հանգիստտես էր այս տակն արարուածներուն: Տարեգիրք թէպէտ 639ին կը գրեն մահն, սակայն նա ըստ վկայութեան Մ. Կա-

տեղին թոյլ չի տար նկատել հոս զԱւհրամ (Չարին), ինչպէս կարելի էր համարել ժամանակակցութենէն (?): Սա հայ իրան մը սիսթ ըլլաւ — թերեւս ոչլազուան (ի՞՞մ յոնապարսն են), որուն բնաբնութիւնն կը գտնուէր Տիգրիսի եւ Ս. Յովհաննէ զուրի (Պարսի) մէջքը (անդ, ք. 336, Գ. 7): Կը սեպիլ ընդհարուպէս Բրտեմ, երբ Արիւրնի թղթակցութեանց մէջ յիշատակուած քաղաքական ինչորքը վրաստան Չարինի եւ Իսաբով ըի ժամանակներն (590—91) կը գիտացրէ, որ թագուած է դարձեալ Չարեանի զիւրպական ժամանակագրութեան հետեւեւէ: « Հմմտ. այս նկատմամբ Nöldcke, Aus der Arabischen Chronik des Tabari. Leyden, 1879, ք. 287. Սեր. 120. Գ. Թղ. 167: Յարարիի խոսքերն են. «Ինչպէս Վրասն, Պարսեւը Գրիստուկեց հրովարտակ մը քրից, յորում իրենց թոյլ կու տար, որ երկնց եկեղեցիներ կանգնէն եւ թէ սվ որ կ'ուզէ կրնայ անոնց կրօնին անցնել ըրացի մեզերէն»:

« Ար՛Յ. 1903, էջ 567: Այսպէս գիտն եւ Պրոկոպիոս Զ գաղուն (De Bello Persico, I, 12) որ աստուածային օրինաց շէջգրտ պահպաններ կը կոչէ վրացիները:

զանկատուացւոյ՝ կենդանի էր ասկաւին 645ին երբ մեծապատիւ այրն Ատրեւեանէ հիշան աշխարհին (վրաց), որ երբեմն գահճերիցութիւնն ի Հռոմէյնացեաց թագաւորութենէն ունէր, գայր առ նա (առ Տրուանչի Աղուանից իշխանն, որ Պարսից գէմ տարած յաղթութենէն գաւառաւ ժամանակի «առ սահմանօքն վրաց, զաղարած էր) եւ իւրովի պատեր զվերս նորաց, եւն: Թէ ինչ պատիւ էր «երբեակ գահճերիցութիւնն, շեք քիտեր, սակայն թէ ստուգիւ ունէր նա Հռոմոց թագաւորն պատիւ, այն կը տեսնուի նաեւ իւր օրով աւարտած Ս. Իսաչ եկեղեցւոյն վրայ յամի 1847 Բրտեմի կարգացած արձանագրութենէն. եկեղեցւոյն հարաւարեւեան պատահանին վրայ քանդակուած է. «Ս. Գարրիէլ հրեշտակապետ բարեխօսեալ վասն Ատրեւեանի Հիւ-գոթի՞, իշխանիս մահուան ճշդօրին թուականն կարելի չէ որչափ, եւ արդէն մեր նպատակն ալ գտնու կը մնայ այն, ինչպէս եւ վրաստանի արարական տիրապետութեան շքանք:

Ճ. Ն. ԱՅԻՆՍՍԱ



Ս Ա Յ Ե Ն Ա Ս Օ Ս Ա Վ Ն

The armenian version of Revelation and Cyril of Alexandria's Scholia on the Incarnation and Epistle on Easter. Edited from the oldest Mss. and englished. London: The text and translation Society 1907. 9° pp. 221 4-189.

Չամբօթ էր արդէն ի վաղուց թէ հայագէտն Կոնիքի Բովճ. Յայսնութեան հայ բնագրին քննական հրատարակութեան ձեւնարկած է (ՀԱ. 1906, էջ 1 եւն): Տեղւոյս չէ ման-

« Հրո. Ի. Գի. էջ 141. հմմտ. եւ Hist. I. ք. 231, Գ. 7: « Brosset, Rapports sur un voyage archéologique dans la Géorgie et dans l'Arménie. St. Pétersbourg 1850, I. Rap. p. 48—50, եւ Hist. I, ք. 232, Գ. 1. Բաց աստի եկեղեցւոյն կենդանական պատահանին վրայ կայ «Ս. Պարսի, զի՞մ ի Ստեփանոս Ս. Գառաւորի վրաց, շարաւարեւեանական պատահանին վրայ «Ս. Միքայէլ հրեշտակապետ (Կի՞տ ի) Գեմարեւոյ: Բրտե այս Ստեփանոս կը միտ համարել Ստեփանոս Ս. Գառաւորի արդին, նախորդն Ատրեւեանի: Ըստ մեզ յոնական շքանի մէջ հարկ է գնուել պարսկական Գիտեց որ Հարի Արարացոց քաղաքներ երբ եկա Վրաստան յամ 854, երկրին իշխողն կը կրնար «պարսկի» (Hist. I, ք. 245. Սեր. 149): Գարեւել Եանթ ի Յարեւելէն թէ յամ 645—6 ասկան կենդանի Ատրեւեանի յաղթանակ Ստեփանոս, որ ասանց գտնարութեան մինչև 854 կրնար ի կենսն եւ իշխանութեան ըլլալ: Ի՞նչ կը կատարէ զմեզ ուրեմ հոս ղիտեփանոս Բ ննթարեւոյ: Նշոյնպէս Գիտեարե հարկ չկայ Յարեւոց յիշած Ստեփանոս (Ա) արդին ընդունել: Ինչպէս կ'ուզէ Բրտե. վարգան Պատմի մեր յամ 858 կամ ասելի ետքը կը յիւն «Գեմարե վրաց արքայի մը (Գառ. էջ 89), որ կրնայ նոյն ըլլալ այս Գեմարե Գառ, որով կենդանայ արձանագրութիւնն երջ յաղթը իշխանաց անուաներ կը ներկայացընէ (հմմտ. եւ Hist. I. ք. 259 եւ Rapports, ք. 49):

բաման խօսիչ Հայագիտիս հրատարակութեան վրայ, որուն մանր ուսումնասիրութեան ձեռնարկած է արդէն Ջ. Յաշեան, կը շատանայր էաւ կան մասերը քանի մը խօսքով ծանօթացընել: Պէտք չկայ շեշտել թէ մեծ ծառայութիւն մըն ալ կը մատուցանէ այսու Հայագէտս հայ գրականութեան. մինչ փրեդ. Մուրա՝ Երուսաղէմայ Ս. Յակոբայ Մատենադարանին մէջ "Նորագիւտ", բնագիր մը գտնելով իրեն գրաւած էր հասարակաց մտադրութիւնը (հմմտ. Հ. Յաշեանի ուսումնասիրութիւնը, ՀԱ. 1906, էջ 1—6, 47—55, 73—79) հայագէտն Կոնիքի բարձր բնագիր մը յերեւան կը հանէ: Գրքին սկիզբը (էջ 3—60) դրուած է Յայտնութեան անգղիերէն թարգմանութիւնն՝ ի հարկէ հայ բնագրէն համեմատութեամբ ձեռագրաց: Քննական ներածութեամբ մը (61—77) կ'ուսումնասիրէ այնուհետեւ Հայագէտս Ժ. Գարու կամ Ներսիսեան խմբագրութիւնն եւ յարակից ինգլիները, զորոնք հոս վերստին շոշափել աւելորդ կը համարինք, արդէն այս մասին քիչ շատ խօսուած ըլլալով (ՀԱ. 1906, էջ 2—3 եւն). հաս քննութեան կ'առնու նաեւ յատկապէս իւր հրատարակութեան համար գործածած ձեռագիրները: Ամէնէն կարեւորն է մեզի համար յաջորդ գլուխը, ուր Հայագէտս յաշողութեամբ կ'ապացուցանէ թէ Ներսիսեան խմբագրութիւնն՝ սրբագրութիւն մըն էր լոկ յոյն բնագրին վրայէն. վասն զի որչափ որ ալ Ներսիս սեղ սեղ "Թարգմանել" բացատրութիւնը կը գործածէ, միշտ անյատուկ մտօք է (հմմտ. նաեւ ՀԱ. 1906, էջ 1), ուստի արեւելեւ, յերեւել մըն էր բնականաբար այս վերջին պարագային Կոնիքի Նախաներսիսեան բնագրի մը գոյութեան հետքեր գտնելով հայ մատենագրութեան մէջ, առաւել եւս կը հաստատէ իւր այն կարծիքն թէ Հայոց քով ի գործածութեան էր հնագոյն թարգմանութիւն մը. առ այս բազմաթիւ վկայութիւններ յառաջ կը բերուին. սիշեք Գր. Նարեկացոյ երգոց երգոյն Մեկնութիւնն եւ Ս. Աստուածածին Ներսիսը, Պանիէլի եօթներորդ տեսիլը, Գրիգոր Սրբարուեսոյ Ընթերցանածոց մեկնութիւնն, Հիպոպոլիտոսի Դանիէլի մեկնութիւնը. Կիրեղ Աղեքսանդրացոյ Պարագմանց գիրքը. Եղնիկ Ոսկերեքանի մեկնութիւնն Եսայիայ, Եւսեբեայ Եփեզ. Պատմութիւնն, որոնց քով Յայտնութեան գրքէն կ'օժտմունքներ կամ ակնարկութիւններ կը գտնուին: Լուսագոյն էր որ Հայագէտս երկու մասի բաժաներ այս գրութիւնները՝ նախ ինքնին հայ մա-

տենագիրները, յետոյ նախնաց թարգմանութիւնները: Կանխա մտադիր կ'ընէ Կոնիքի թէ այս վկայութիւնները "ամբողջական չեն", եւ մանրաբնին հետազոտութեամբ անվերայ այս վկայութեան շարքը կ'ընդարձակին, Եւսեբեայ չիւր կ'ըմտնըն քննութեան կ'առնու Հայագէտս. յատկապէս Եւսեբեայ Եփեզ. Պատմ. մէկ հատուածը: Բնէ այս վերջինները, այսինքն նախնաց թարգմանութիւնները բացարձակ կրնան ապացուցանել Յայտնութեան գրոց Ե. Գարուն թարգմանուած ըլլալը իրեն մասն Ս. Գրոց, ինչպէս փորձեց ապացուցանել Նարայր (Նորայր. "Կորին Վարդապետ" Տիպ. 1900, էջ 413—22) յեկնով յատկապէս Եւսեբեայ Եփեզ. Պատմ. մէկ հատուածին, ըստ մեզ տակաւին գծուարին է: Այս հեղինակաց վրայ կը յաւելու Կոնիքի, ինչպէս մտադիր ըսած է զինքը Մեծ. Հ. Յաշեան, քանի մ'ուրիշ հեղինակներ. տանք են Դաւիթ Անյաղթի Բարձրացոցէք ճառը. Մ. Նարեկացոյ՝ Հոփոփոյնաց Ներբողանքը. Սարկաւազ Վրդ. ի վասն քահանայութիւն ճառը, եւ Ագաթանգեղեայ մէկ անորոշ տեղինը Աստիք են Հայագիտիս գտած ցիր ու ցան վկայութիւնները, որոնց անունները յիշատակելով կը շատանանք: Ի վերջոյ խորնացոց են Դաւիթ Անյաղթի քով գտնուած կոչմունքներն մեծայարգ կրնային ըլլալ, եթէ կարելի ըլլար անոնց հնութիւն մ'ընծայել, մինչեւ Ե. Գար ինքընել անոնց յորինման ժամանակը, որով կուան մը կ'ունենայինք գոնէ Յայտնութեան թարգմանութեան ժամանակը ճշգրտելու: Զիտքը եւ իցէ այս ինգլիները մանրամասն շոշափել մեր ծրագրէն դուրս է. թերեւս անգրագոյն քննութիւնը՝ ուրիշ ինքնակցութեանց յանգինը Կրնանք յաւելուլ հոս նաեւ ուրիշ վկայութիւններ, որոնք մեծ նշանակութիւն կրնան ունենալ այս կամ այն տեսակէտէ, եւ որոնց մտադիր եղած չէ Հայագէտս. առ այժմ կը սիշեք՝ Ս. Ամենասի մէկ ճառը. Կիրեղ Երուսաղէմացոյ՝ Կոչմունք ընծայութեան գիրքը, յատկապէս Դաւիթ Հալքացի եւ Սահակայ կթ. ի ընդգէմ երկաթանակաց նետարականացն՝ թուղթը՝ Յաջորդով (էջ 87—

Է Էս աւելորդ չեք համարի քերականութեան մէջ գտնուած Յայտնութեան գրոց կոչմունքներն նշանակել քանի մը հաս, տեղերն միայն մասնակի ընկած: Հայագէտս Գր. Նարեկացոյ Երգ երգոցի մեկնութեան եւ Նարին ա Ստեփանոս Մկկաց կասն քան թղթին մէջ գտած կոչմունքն միայն նշանակած է. աւելի բայտը վկայութիւններ եւ ակնարկութիւններ կան Նարեկացոյ Յղեղութեանց մէջ (ապ. 1840) էջ 248 — Յայտ. Ա. 7: էջ 8 — Ա. 14: էջ 61 ու Գ.:

114) կը քննէ Հայագէտս ձեռագրաց՝ իրարու հետ ունեցած աղբրնս. յատկապէս Երուսաղէ- մեան բնագրին ուրիշ ձեռագրաց հետ ունեցած կապն եւ առանձնայատու թիւնները. այլեւայլ համեմատութիւններ կը դնէ, ի մասնաւորի Տիշնեղորձեան Երուսաղէմեան, եւ ուրիշ հնագոյն բնագրիները կը քննէ, որուն կը յարդարէ առանձին գլուխ մը նուիրուած (էջ 115—160) Բողեան Թ. 2. Ձեռ.ին, որ հիմ առնուած է հրատարակութեան, ուր նկա- տողութեան կ'առնուին նաեւ բազմաթիւ Ձե- ոագրիներ: Ամէնէն հետաքրքրական բաժինն է գուցէ գրքիս վերջին մասն (էջ 160—163), Հայագէտս ձեռագրաց համեմատութեամբ նոր նոր եղբակացութեանց կը յանգի, ինչդիր կը յարուցանէ թէ արդեօք Յայտնութեան հայ թարգմանութիւնն կամ լրւ եւս իրնն գտած Նախանբոսեան բնագրին նախնաբար հին լատին բնագրէ մը թարգմանուած է եւ յետոյ յոյն բնագրէն սրբագրուած եւ կամ նախնաբար յոյն բնագրէն թարգմանուելով՝ յետոյ լատին ձեռագրաց ազդեցութեամբը աղաւաղուած: Հեղինակը կը միտի ընդունիլ թէ այս թարգմա- նութիւնն հին լատին բնագրի մը վրայէն եղած, է որ շատ նման է Primasiusի գործածած բնագրին (Տմն. ՀԱ. 1906, էջ 50, ծան. 1) եւ յա- ուաջ բերած ապացոյցներն ըստ բաւականի հա- մոզել ալ են. բայց աակաւին քննելի կէտ մըն է այս, վասն զի հայ գրականութեան մէջ Ե. դա- րուն լատիներէնէ եղած ուրիշ թարգմանութիւն մը գտնուած չէ: Լատիներէնի այս ազդեցութիւնն սկսած էր արդէն Գ. դարուն, ըստ Հայագիտիս, երբ Հայաստան քաղաքական յարաբերութեան մէջ էր Հռոմայ արքունեաց հետ Տրգատայ Ժա- մանակը, ի վերջոյ կ'եղբակացընէ Հայագէտը թէ «այս թարգմանութիւնը նախնաբար Ե. դարուն կատարուած է, եթէ ոչ Գ. դարուն, հին լատին բնագրի մը վրայէն, եւ կամ գոնէ յոյն-լատին բնագրէ մը, բայց ոչ ասորի բնագրէ, վասն զի այս Նախանբոսեան Խմբագրութեան մէջ ասորե- րէնի որեւէ ազդեցութիւնն չկայ. երկրորդ մեզի ծանօթ ամենահին ասորի բնագրին Զ—Է դարէն կանուխ չէ» (Տմն. նաեւ ՀԱ. 1906, էջ 50, ծան. 1): Թէեւ այս ալ պէտք ենք ըսել թէ ասով աակաւին ամէն դժուարու-

թիւնք չեն հարթուիր. ուստի կը մնան խնդրա- կան կետեր: Ասկէ ետքը կու գայ Յովհ. Յայտ- նութեան հայ բնագրին՝ Բողեան Թ. 2 ձե- ոագրի՝ հիմ առնուելով, պէտք ենք հոս ալ շեշ- տել թէ Հայագէտս մեծ խնամք ցուցուցած է հրատարակութեան մէջ. ամենափոքր տարբե- րութիւնները նշանակած է գործոյ վերջին մասն կը կազմէ համեմատութիւն մը Եջմիածնի Թիւ 922 ձեռագրին եւ Ջրհրատի հրատարակութեան: Գրքիս երկրորդ մասն գրուած է Կիւրղէ Աղեքսանդրացոյ Պարապմանց գիրքը (էջ 95— 143) եւ նորին առ Թեոդոս կայսր ուղղած թուղթն Յղ. ամի սրբոյ Զատիկն (էջ 143— 149), որոնց անգղիներն թարգմանութիւնն ալ ըրած է հայ բնագրին վրայէն (էջ 162—221): Նկատողութեան առնուած է նաեւ 1717ի տպագրութիւնը եւ հրատարակութեան համար գործածուած են Ս. Ղազարոս Թ. 448 եւ 308 եւ Բողեան մատենագարանի Թ. 20 եւ 96 ձեռագրիները: Գրութեանս հայ թարգմա- նութիւնն կատարուած է յափ 715 ձեռամբ Ծանօթ Գուսիթ հիւպատոսին, որ օգնական էր Ստեփ. Արևելցոյ: Պարապման գրոց յիշա- տակարանն հրատարակած է նաեւ Կժ. Հ. Տաշեան՝ Նեմեսիոսի վրայ գրած հետազոտու- թեան մէջ (Մարտ ուսումնասիրութիւնք. Աջգ. Կատեն. ԺԶ, 1895, Վիեննա, էջ 10): Յիշա- տակարանիս կը յարդարէ (էջ 150—162) ձեռագրաց տարբերութիւնները, որոնք նոյն պէս խնամքով նշանակուած են: Ծ. Գ. Գ.



ԲՈՎԱՆԳՆԱԿՈՒԹԻՒՆ

- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ — Սարգիս Արքայ. Սարափեան
 Եւ իւր ժամանակը 1720—1775. 321: — Թէո-
 դորոս Գողշայեան (պատկերազարդ). 337:
 ԻՐԱՆԻԱԳՆԱԿԱՆ — Ավետիկ մը հայ երանաց պատ-
 մութեան վրայ եւ Յ. Կարստի նոր երկասիրու-
 թիւնները. 339:
 ՄԱՅՆՆԱԳՆԱԿԱՆ — Ծոյիէ ցնական ուսումնա-
 սիրութիւն. 344:
 ՊԱՄՄԱԿԱՆ — Հայ-Վրական յարաբերութիւնը
 Գ-Է դարոց մէջ. 347.
 ՄԱՅՆՆԱՌՈՍՄԱԿԱՆ — The armenie version etc.



ՀԱՐԱՅԱՐԱՆՅԻ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՍՄԱԿՈՒՐ

Վ. ԻՍՈՒՍԵԼ Վ. ՊԱՐՈՆԵՅ

Վ Ի Ե Ն Ե Ն, Մ Ի Ի Բ Ե Ր Ե Ն Ե Թ Վ Ե Ր Ե Ն

15. էջ 211 — Թ. 13. 171 — Ի. 2. 208 — Ի. 12. 191 — ԻՍ. 12. 102 — ԻԲ. 2. 196 — ԻԲ. 13. Գուսիթ Հարաբոյի (այս 1903) էջ 16 — ԺԸ. 23: Թուղթ Սահակայ կաթողիկոսի էջ 455 (Գրիգ. Թղթոց, սպ. 1902) — Ի. 31. Ե. Ս. Պժնեստ (այս 1899) էջ 282 — Ա. 8: Կրտս. թ. ընծայութեան (այս 1893) էջ 270 Ա. 7. էջ 4 — Բ. 17. 161 — Ե. 5: